

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԻՆ

ՎՐԱՅ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Միեւնայն ձշմարտութեան սէրը մեղի վերջապէս պիտի առաջնորդէ որ լաւ ճա՞շնանք միւս կողմէն հանգամանքերը, տեսութիւնները եւ Կարազիքը, որով հետ որ գործ պիտի ունենանք: Այս տեղի է որ ամեն մէն մէն գուուարութիւններէ: Մէկուն գիւմաց կը դունուիք: Արեւմուտք Արեւելք չ'ճանչնար, եւ Արեւելք ալ Արեւմուտք չ'ճանչնար: Այս է պատճառը որ երկուորի մէջ մերձէնուն մը այսչափ դժուար եղած է, եթէ պարագութիւնը ուսումնասիրուի պիտի անհուրի թէ Արեւմուտք ուսած է միշտ Արեւելքին մրայ ապդեցութիւն բանեցնել, առանց զայի լաւ ճանչնալու, որուն հանդէպ իւր զացումը միշտ օտար կը մնար: Նա չ'ստուսա երբեք, թէ ինչ է Արեւելքին սիրածը, եւ ինչ է ուսկից նա կը վախնայ ու կը նուսափի: Այս կէտր շատ յայտնի կ'երեւ ամէ: Նույն պապերուն կողմէ գրուած նամակներուն մէջ: Իրաւ, անոնք յաձախ լաւ թելադրութիւններէ բողխած գրուածներ էին, բայց չուն Արեւելքը բնաւ չէր ճանչնար, եւ գերախուարար յանափ աթափիսի բաներ կը գրուցէր՝ որ յարմար ու պատշաճ էին: Բայց երբ մէկ կողմէ փոփոխ կար Արեւելքին գործերը կարգագրել, միւս կողմէն լաւ ծանօթ չէր տից կացութիւնը որ Արեւելքին մէջ կը ախրէր, բաւական էր որ ատեն անցնիլով անսունիլի վիճակ մը պիտի ստեղծուէր, եւ բաժանումը ուն կամ կանուխ անհրաժեշտացար առջև պիտի գար: Մինչեւ մէկը օրերի ալ, դեռ մէնք չենք զիջանիք Արեւելքիններուն օրինուոր զանգամաները լուել ու անոնց բաղադա՞ք կը իմանալ:

Անոնք մէշափ կը գտնապատճն թէ մէնք իրենց բնաւ կործադրութիւն չենք տար, եւ կը կարծեն որ մէ ք կը սիրենք անզիտահալ ուն-

գժուացութիւնները եւ այն գանդատները զորա իրենք մեղի դէմ ունին: Մէնք մէր տունէն գուրս չենք ելեկը, մէր գիրքիքէն զատ բան չենք կարգար, բոլոր ինդիքները միայն մէր տեսակչուն կը նկատենք, եւ այն ատեն մէն մէն զարմացումներ կը յայտնենք, որմէք Արեւելքաններուն աչքին խեղճ միամառութիւն կ'երեւա: մէջ չո՞ւ, կ'ըսենք մէնք մէլիք, այդ մարգիկները կո մերժեն ան միութիւնը զոր զուոմ իրենց կ'առաջարկէ, երբոր ու իրենց հետ այնչափ քաղաքավար կը մարուի, եւ այ չսիփ սիրալիք արտաւատութիւններ կը քուցնէ:

Իսկ ճշմարտութեան սէրը, եթէ անոնք նետենք, մէզի պիտի արգիլէն դործածէր շսոս մը մոնք խաղեր ու կեղծաւոր կերպեր: որոնք մէրից մէկնոր մէր ցա ցին մէջ բաշելու կը ծառաւին: Անպարաւակ ճշմարտութիւնն է միան եւ բացարձակ անկեղծութիւնը՝ որ կը ան մէզ գրել, մէզ այ ուրիշներ ալ, թող անկեղծութիւնը երկու կողմէրէն իւրաքանչիւրին ալ ներշնչէ հետ սիրաններուն ու պակասութիւններուն զորշումն ու խոստովանութիւնն: Ճշմարտութիւնը, երբ հաճուական ալ չըլլաւ, պէտք է որ երբեք հեռազնեյու ծառայէ, այլ միշտ միացնելու յորդորէ:

Ճշմարտութեան ցուկ երկրորդ զէնք մը ակ կայ, որ անոր վրայ ալ հաստատուած է, այն ալ ամքն է ասիրիէն է: Ճշմարտութիւնն ինք իրեն ալ, իրաւ, մէն զօրութիւն է: Եղր բահանայի գիրքին մէջ, զոր հօթանասնից օրինակը կանոնական դիրքերու շարքին մէջ դասած է, Զօրաբարէ, Դարեւն թագաւորին առջեն կը հաստափէ, թէ աշխարհի մէջ նշանաւորիւն մնեն եւ զօրաւոր է նաև զու-

մեւ նստան. (Ա. Եղր. Գ. 35): Խրատ ալ ճըշ-
մարտութիւնը՝ յօդակապելու մեծ ոյժ մրէ
է, բայց միանգամայն մօտաւորութիւն եւ
բարեկամութիւն ալ ասեղծելու համար
հարկաւոր է վրա սէրը: Ծար է ճշմարտու-
թեան մը վրայ համաձայնիլ, բայց եւ նոյն
տառն կենցաղականին մէջ համաձայն չըլ-
լուլ: Միրոյ դէմ եղած թերութիւնները,
զիւրութեամբ ճշմարտութեան դէմ թերու-
թիւններու կը տառնին, մինչ սէրը ճշմար-
տութեան բարեկամն է եւ անոր կը մօտե-
ցնէ: Գիշաւորապէս սիրոյ պահառութիւնն
էր որ դարերէ ի վեր Արեւելքն ու Արե-
մուտք իրարմէ զատեց: Երկու կողմէն այ
տպային մէծ ատելութիւն եւ հակառակու-
թիւն մը կը, որ այսոր ալ տակաւին կատ,
ու կը մնայ: Գրեթէ Հօրեւական ժառանգու-
թեան պէս բան մը եղած է, որ Արեւելքներուն
շատերուն վրայ զիւրէք բական է՝
Լատիններուն վրայ ատելութեան այցու
նայիլը: Միեւնոյն ատեն Արեւմտեան ժողո-
վուրդներուն համար ալ աւանդական՝ դո-
րբեթէ բական դարձած է, Արեւելցից երբ ա-
տել եւ անարգել եւ անոնցմէ հեռու փակ-
չիլ, ինչ որ նոյնիսկ Բողոքականներու վր-
րայ ալ մ'ացած է բնդհանրապէս:

Պէտք է ուրեմն զիրար յարցելէ սիսիւ,
եւ իրարու վրայ հողածութիւն ուն ենալ, . . .
իրար սիրելու համանիք: Արեւելքի բախուր
շատ զինդղակ եղաւ: Նու անհամար հար-
ածներով միրայից եղաւ: Զայն կիսամեռն
ամերում մէկ կողմը թողուցին, ինչպէս ա-
ւողականներուն մեռըը թնկած մարդը: Եւ
մէնք ինք այդ միրգերուն պատասխանա-
տուն, որովհետեւ մնեք Արեւելքը իրեն
թշնամիններուն մեռըը լքած թողուցինք:
Զդանուեցաւ Սամարացի մը, որ այդ իեղն
ու դժբաղդ վիրաւորին գութ ունենար, ոյլ
շահանաներ եւ Ղետացիներ անցան զային,
առաջ մտագրութիւն դարձնելու անոր Եւ-
հեծանքներուն եւ անոր թշուառութիւննե-
րուն: Ե՞րբ միտունին դարձուցինք մնե՞ր
այս ժողովուրդներուն կացութեան վրայ,
Ե՞րբ մտածեցինք անոնց կործանման պատու-

մութեան վրայ: Ոչ մէ երեմիական ողը բա-
ռական չէ անոնց հարուածին մեծութիւնը
բացատրելու: Ահա որոշակի այն կէտը, ո-
րուն վրայ կը հիմնեն Արեւելեաններ իրենց
գանգատաները: Իրենց նկատմամբ ուրիշ ժր-
ադադրութիւն չդարձուեցաւ, բայց եթէ կրո-
նական տեսակէտէն՝ ուզելով դիրենք Հռո-
մին Հպատակեցնել: Ահա բոլոր եղածքը: Այ-
սօր ալ, երբ այդ նպատակը ըր յաջողիքը, ա-
նոնց կոնակը կը զարձուեի. բնաւ անոնց մտ-
ախն ազդալին տեսակէտէն Հստմկոռութիւն
մը ըւ յայտնուիք: Անոնց շահեւը մերինին
պէս նկատելու սէր ու սիրու չկաւ: Արեւ-
մուտք հին ատեն մէծ ճիկեր Թափեներ խար-
մական զօրութիւնը բնկճելու: Անէկ եարն
ալ, նոյնիսկ Կոստանդնուպոլիսոյ իշխանը,
հաքը, երբեմ նախանձայուղութիւններ
ցուցոց Թուրքերու դէմ: Բայց այս ձեռ-
նարկները երբեք Արեւելքի քրիստոնեանե-
րուն շահերը պաշտպանելու համար չէին,
թէպէտ անոնք էին այդ երկիրներուն որի-
նակն ատէրերը, այլ թնդհակառակն՝ բուն
նպատակն էր քրիստոնեաններն այ նուռնելի,
եւ Արեւելքին մէջ լատինական իշխանու-
թիւններ ստեղծել:

Արեւելեաններն այշափ յարժուած են
Արեւմտեաններէ անարգուած րլլալու, որ
յաձափ կը հանդիպի տեսնել Ցոյներ, որոնք
մեծական կը զգածուին եւ երսիստապար-
տութիւն: Կը զգան, համակրութեան ամենա-
փորիքի մէկ արաւարարութեան համար, ո-
րովհետեւ գոնէ անզամ մը, սովորոկան լո-
սած բացարութիւններէն տարրեր բնի մո
կը լշեն: Պէտք է սէր ունենալ բոլորովին
անշահախնդիք կերպով, պէտք է սիրել ա-
ռանց թաքուն դիմումներու: Այդ սէրն այ
պէտք է գլխաւորապէս հաստատեն եկեղե-
ցականներ եկեղեցականներու հետ: Զե՞՞ ու-
զեր աւելի մանրամանութեանց մէջ մըսու-
նալ: կանուգին կանոններ որոշէլ կարելի
չէ թէ ի՞նչ կերպերով պիտի յայտնուի սէ-
րը: Ենը ինքնին հանճարեղ է, եւ զա շո-
սով կը զանէ իւր նամբան միայն թէ ան-
կեղծ ըլլայ:

Աւա ասո՞ք են երկու զէնքերը, որոնք կ'ուղէի բացատրել: Ոչ ոք կը այ ուրախալ այդ զէնքերուն զօրութիմը: Անոնցմէ գեղեցիկ, ու անոնցմէ հաստատուն զէնքեր չկան: Ճշմարտութիւնը սիրոյ մէջ, եւ սէրը ճշմարտութեան մէջ: աշաւասիկ ամէն տեսակ խոչչեղուաներու յարթելու միջոցը: Երբ որ այս յօդուածը գրելու վրայ էի, ձեռքս եղող ժամագիրքին մէջ կը կարդայի Սուրբ Բենարդոսի գեղեցիկ խօսքերը, որո զրեթէ միեւնոյն տեսութիւնները կոր բացատրեն: Սուրբը այս կտորին մէջ կ'ունդրայնէ Աւետարանին այն կտորը, ուր բաւած է, թէ ձրաց մարմնու ակն է, յարծած ակն առատ է, ամենայն մարմինն լուսաւոր եղիցի (Ղուկ. ԺԱ. 4): Աչքին առատութիւնը, որ է յստակութիւնը, երկու բանի վրայ հաստատուած է կ'ըսէ, դիտութերու մէջ սէր, եւ միջոցներ նոտրելու մէջ ճոշմարտութիւն: Վասնդի եթէ ոք կը սիրէ ինչ որ բարի է, բայց չնախաղատեր ինչ որ ճոշմարիս է, իրաւ է որ նա՞ զմայսանն Աստածոյ ունի, այլ ոչ զիստարեամբ (Հոռմ. Ժ. 2): «Եւ ես յեմ զիտեր, կ'ըսէ, թէ ինչպէ՞ս ուղիղ յստակութիւնը կրնայ, ճշմարիս դիտութեան համեմատ, ստութեան հետ միատեղ մալ: Ինչպէ՞ս կրնայ աչք իրաւցնէ յստակ ըլլակ եթէ նա ճշմարտութիւնը չփառեր: Ինչպէ՞ս հնար է ճշմարիս յստակութիւնը երեւակայել, եթէ Աստուած, ինքն յստակ ճշմարտութիւնը, զայն չ'դիտեր, գամազի ինքն է որ ըսած է: թէ պիտի չնանջայ զայն՝ ող չ'ճանչնար թէ ովչ տփտանայցէ՝ տղիսասցի (Ա. Կորնթ. ԺԴ. 38): Արդ ինչպէս յստակ աչքը երկու աղէն՝ սկզբունքներու արտադրութիւնն է, որ են

բարին սիրել եւ ճշմարիտը ճանչնալ, նոյնակն ալ չար աչքը, հակասական երկու չար սկզբունքներու արտադրութիւնն է, որ են կորութիւն, որ ճշմարիտը ճանչնալ կ'արդիէ, եւ կամակորութիւն, որ ամբարշտութիւնը մեղի սիրել կու տաց (Սուրբ Բենարդութուու: Ճառ յաղագս պատուիքանի: Եւ անօրինութեան):

Ոգ իմ Արեւելեան եւ Արեւմտեան ամենասիրելի եղայլներս, ես ձեր ամենուն Համար կը մաղթեմ այդ կատարելապէս պայծառ եւ յստակ աչքը, ճշմարտութեամբ եւ սիրով կազմուած աչքը: Այն ատեն է միայն որ բոլոր տեսութիւնները կ'ողլան միանցաման սուութ եւ արդար, այն առան է միայն, որ լոյսը կը ծագի ամրող կեկողեցոյ եւ բոլոր քրիստոնէութեան մարմնին վրայ: Ինչ որ մթադին կ'երեւար, կը սկսի լուսաղգեստ ըլլալ: Եթէ լույսը աշխար ունենար այս երկու ձիրքերը, եւ յստակ աչքը որ անոնց արտադրութիւնն է, ինդիրը միանգամ բնդ միշտ լուծուած ու գերջացած կ'ըլլար: Եթէ լուծուիլ ու մերջանար կը գտնարանայ, պատճառը՝ այս երկու ձիրքերուն մարդիկներու վրայ պակաս ըլլալն է: Խնդիրը շուտով կը լուծուի, մանաւանդ թէ նոյնիսկ լուծուելու պէտք չ'ունենար, երբ որ այդ երկու ձիրքերը կան եւ անոնք են որ կը տիրեն: Աղօթենք ուրեմն Բարձրելոյն Աստուծոյ, որ է նոյնինքն գերագոյն ճշմարտութիւնը եւ սիրոյ գտաթիւնակիտը, որ այս երկու ձիրքերը հաղորդէ մեղի, որ իւր արարածներն ենք. եւ այն ատեն ոչ թէ միայն այս խնդիրը, այլ եւ աշխարհի վրայ եղող բոլոր ուրիշ իրն զիրիներն ալ, կը գտնան իրենց գոհացուցի: եւ վերջնական լուծումը:

ՄԱՐԳԱՐԻ ԽԵՆԱԼԻ
Թրգմ. Մ. Ա. Օ.

«Ըստա» , 1911, թիւ 3, էջ 581-604:
(Վերջ)